

րեսը, մանաւանդ Պոմպէա, Սեփ-  
 նոն և Ներքուլանոն քաղաքները  
 իրենց քովի գեղերովը: Այնպէս  
 նայ պատմել կամ երևակայել թէ  
 ինչ եղած են ան տեղերուն խեղճ  
 բնակիչները. ինչպէս շիոթեր ու  
 անօգուտ տեղը փախչող փախչո-  
 ղի եղեր են: Ինչ ողբ, ինչ գո-  
 ոում գոչում եղած է ան սոսկալի  
 պատուհասին ատենը: Սէկը իր  
 հայրը կրկանէ, մէկը որդին, մէկը  
 մայրը՝ մէկալը աղջիկը. շատն ալ  
 կեանքերնէն յուսահատած՝ մէկ  
 վայրկեան մը առաջ մեռնինք խա-  
 լըսինք կրկանէին: Ա երջապէս եր-  
 կորդ օրը առաւօտ կըլլայ, ու արեւը  
 դեղնագոյն լուսով մը կըծագի խա-  
 ւարածի պէս. տեսնես որ ամէն բան  
 մոխրի մէջ թաղուեր է. իսկ ան եր-  
 կու քաղաքները բոլորովին գետնին  
 տակը անցեր են. Պոմպէան մոխրին  
 տակը թաղուեր է, Ներքուլանոն  
 ալ լաւային տակը: Ինչանկ մեծ էր  
 աս սոսկալի պատուհասն որ մարդու  
 մտքէն չէր կրնար անցնիլ թէ փորենք  
 բանանք աս քաղաքները: Դարեր  
 անցան, երկիրը շտկուեցաւ, անցուոր  
 դարձուոր կրկոխէին կանցնէին ան  
 երկիրներուն վրայէն, որուն տակը  
 երկու քաղաք ամբողջ կեցած էին:  
 Հազար եօթը հարիւր տարիէն ետքը  
 գտնուեցաւ Պոմպէան՝ երբոր մէկ  
 քանի երկրագործներէն Վափոլիի  
 տերու թիւնը իմացաւ թէ պզտի կաս-  
 կարայ մը գտնուեր է Սարնոյ գետին  
 քովի եղած աւերակներուն մէջ: Ետ-  
 քը Պորպոնեան Վարոլոս թագաւորը  
 1748ին սիրտ ըրաւ ու հրաման հա-  
 նեց որ կարգաւորեալ կերպով ան տե-  
 ղուանքը փորուին. ասով Պոմպէա  
 քաղաքը բացուեցաւ:

Պոմպէային մէջի հնու թիւնները  
 անանկ ամբողջ ու անարատ գտնուե-  
 ցան որ կարծես թէ բնակիչները դեռ  
 երեկուան օրը ձգեր ելեր են մէջէն:  
 Կեղեցիկ ու ընդարձակ տներ, կռա-  
 տուններ, փառաւոր թէատրոններ,  
 հասարակաց գերեզմաննոցը հետա-

քրքրական տապանադիրներով, գե-  
 րեզմաններն ու ասոնցնման մնացորդ-  
 ները մարդուս միտքը կապչեցընեն.  
 Բայց ասոնց մէկիկ մէկիկ ստորագրու-  
 թիւնը չենք կրնար հոս տեղս ընել՝  
 համառօտութեանս համար: Սեռել-  
 ներուն սակաւաթիւ գտնուելէն կի-  
 մացուի որ ժողովրդեան մեծ մասը  
 փախչելով ազատեր է. իսկ Ներքու-  
 լանոն քաղաքին մէջի մեռնողները ա-  
 նոնցմէ ալ քիչ են. կերևնայ որ լա-  
 ւային կամաց առաջ երթալով ոչ  
 միայն ժամանակ գտեր են փախչելու,  
 հապա նաև մեծագին բաները ազա-  
 տեր են:

Ինչ դիպուածէն ետքը Սեսուվ  
 հազար տարիի չափ վառ մնացեր էր,  
 բայց ետքը ատեն անցնելով բոլորո-  
 վին մարեցաւ. անանկ որ 1611ին մար-  
 դիկ ինչուան լեռան վերի ծայրը բնա-  
 կու թիւն շիներ են, ու հրաբուխին  
 բերնին տեղը մանր լիճեր ու անտառ  
 մըն ալ կայ եղեր: Ինչէ ետքը նորէն  
 բռնկեր է Սեսուվը երեսուն անգամի  
 չափ. ասոնցմէ երևելիները 1631ին,  
 1794 ին, ու 1819 ին հանդիպածներն  
 են:

ԱՂԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հայոց պատմի պարծանքները:

Սէկ թշուառութիւն մը չկայ որ  
 մարդուս այնչափ վնաս հասցընէ,  
 ինչպէս ան թշուառութիւնն որ չափէ  
 դուրս մեծ ու անդարմանելի կրկար-  
 ծուի: Այդի մը մէջ ասանկ կարծիք  
 մը թէ որ հիննայ ու ցեղէ ցեղ անցնի,  
 ան ազգը պէտք է որ միշտ վերաւոր  
 սիրտ մը ունենայ, և ան թշուառու-  
 թիւնը ուրիշ զանազան թշուառու-  
 թեանց ալ պատճառ ըլլայ, և թէ որ  
 ազգը երջանկութի մըն ալ ունի նէ՝  
 ան առերևոյթ թշուառութեը մէջ  
 ընկղմի աներևոյթ ըլլայ. ինչպէս մէ-  
 գը թեթեւ բան մըն է, բայց բոլոր

գեղեցիկ բնութեան դէմ վարագոյր կըլլայ, և ինչուան արեւուն ճառագայթներն ալ կըծածկէ մեր աչքէն : Եւսպիտի մէջ մըն է նաև ան ցաւալի կարծիքը որ մեր ազգայնոց շատին դիմացը պատած կերևնայ, ու չթողուր որ իր ազգին ու բուն հայրենեացը պարծանքները տեսնեն :

Շատ հեղ լսեր եմ աս խօսքերս . « Եւսպիտ հայաստան, ողորմելի հայեր, բոլոր ազգաց մէջ ցրուած ժողովուրդ . հայերը ինչ են մեծ ազգերու դիմաց . անոնցմէ ալ մեծ մարդ ելեր է » ևն : Եւսպիտ և յիրաւի խեղճ անիկայ է որ ասանկով իր թշուառութեանը դեղ թշուառութիւնը կառնէ : Եւսպիտ է կըսեմ այնպիսին, որովհետև այդպիսի խօսքեր զուրցելովը յայտնի կընէ թէ ամենեին տեղեկութիւն չունի իր ազգին ու երկրին պատմութեանը : Եւսպիտ է որ գիտնար ինչպէս որ պէտք է, ու քիչ մը նստեր մտածէր ազգին ու աշխարհքին գովելի յատկութիւնները, կարծեմ այնչափ կըզմայէր որ միտքը կըզնէր թէ Խորայելի ազգին պէս՝ Եւստուած հայերն ալ մեծ վախճանի մը համար ընտրեր ու միշտ պահպաներ է : Եւսպիտ է չեմ կընար մէկ խօսքով իմ մտածմունքս ազգասիրաց բացատրել . հապա միայն զատ զատ խօսելով հայաստանի նշանաւոր պատահարներուն վրէ, յոյս ունիմ որ կարգացողը ինքն իրեն ալ կարգացածին իրաւունք տայ :

Ինչ որ մարդիկ միայն իրենց ներկայ վիճակէն չափելու ըլլային միշտ իրենց երջանկութիւնն ու թշուառութիւնը, խիստ քիչ մարդ կըգըտնուէր աշխարհքիս երեսը որ ինքզինքը թշուառութենէ ազատ կարենար սեպել, և ան համարմունքը երկարատեն պահէր : Եւստոր համար ամէն ազգ ու ամէն մարդ հին ու նոր պարագաները մէկտեղ բերելով կըմտածէ՝ թէ ուրիշին և թէ իրեն յատուկ պարծանքները : Եւ թէպէտ հին պարծանքը մեծ օգուտ մը չընէր մարդուս, բայց գոնէ սիրտ կուտայ ջա-

նալու որ իրեն նոր վիճակին մէջ ալ որչափ որ կարելի է՝ հին պարծանքին պատիւը պահէ : Եւսպիտ է ոչ, միայն ներկայ թշուառութիւնը մտածող ու ցած խոնարհութեան մը մէջ ընկող միջմարդը, ամենեին վեհանձնական՝ առաքինական՝ ազնուական գործողութեան մը ձեռք չզարներ, ամէն բանի մէջ թոյլ կըլլայ, ամէն բանէ վախցող, ամէն բանի վրայ պաղ աչքով նայող, օտարին փառացը նախանձող, օտարին սովորութեանցը առանց ամբնալու հետևող, մէկ խօսքով ինքզինքը և իր ամէն բանը արհամարհող ու փճացընող : Շատ ցաւալի բան է որ մեր ազգին մէջ ալ շատ մարդ կայ աս պակասութեանը տէր . բայց մէկ կողմանէ ալ ուրախալին ան է որ աս պակասութեան դարմանը խիստ դժուարին չէ՝ մանաւանդ թէ այնչափ դիւրին է որ ինչուան կրնանք վախնալ որ չըլլայ թէ ազգային սուտ ու մնասակար խոնարհութիւնը վերցընենք ըսելով յանդուգն գոռոզութեան ու աւելի մնասակար հպարտութեան մէջ ձգենք այնպիսիները : Եւս և իցէ կերպով, մենք հիմակուհիմա մեր ազգին գլխաւոր պարծանքները քաղելէն ետքը, ուրիշ անգամ ամէն մէկուն վրայ զատ զատ ալ կըխօսինք :

Եւստուծոյ նմանութեամբ ստեղծուած արարածը, իմ Եւսպիտ, հայաստանի մէջ թագաւոր արարածոց դըրուեցաւ . վասն զի ըստ հաւանական կարծեաց՝ դրախտին տեղը հոն էր, ուստի անկէ ամէն մարդկութիւն ու մարդավայել բաներ բոլոր երկրիս վրայ տարածուած կըլլան . և աս միայն բաւական էր հայաստանի յաւիտենական պարծանք ըլլալու : Եւսպիտ նոյն պարծանքը կրկին հաստատուեցաւ անտարակուսելի ճշմարտութեմ, որ ջրհեղեղէն ետքն ալ Եւսպիտ և իր որդիքը հայաստան բնակեցան, ու անկէ բոլոր աշխարհք ցրուեցան :

Եւսպիտ ալ ինքիրմէ կըհետևի երկրորդ պարծանքը՝ թէ հայոց լեզուն

աշխարհքիս առաջին լեզուն է . վթ զի երբոր մարդիկ հայաստանէն ցրուեցան ու լեզուներուն խառնուելովը զանազան ազգեր ձևացան, Վոյ և իրենց ցեղը իրենց առջի տեղը մնալով՝ յայտնի է որ իրենց լեզուն անփոփոխ պահեցին որդւոց որդի, ինչպէս որ ուրիշ անգամ կը բացատրենք :

Մշտմէն ինչուան Վոյ ինչ մարդավարութիւն կամ ինչ երևելի բան որ եղեր է, բոլորն ալ հայաստանի սահմանին մէջ եղած ալ չէնէ՝ շատը հոն և անկէ ելած են : Սրհեղեղէն ետքը ինչուան ազգաց բաժանումը, «Կի դար ըսուած միջոցը հայաստանի մէջ անցած է անտարակոյս . և որովհետև մարդուս բնութիւնը քիչ մը փոխուեր էր առջինէն, ան նոր վիճակին յարմար բաներն ալ՝ բնական է որ հոն տեղը հնարուած ըլլան : Վանի որ ըստուած իրեն հաւատարիմ ժողովուրդ մը չէր ընտրած (ինչուան Մարահամ), շատ հաւանական է որ ճշմարիտ աստուածապաշտութիւնն ալ հայոց մէջ մնացած ըլլայ :

Բաբելոնի խառնակութենէն ետքը՝ հայկ Վոյայ թողանը թողը իշխանութեամբ հայաստան եկաւ, և Վոյ կամ իրեն տղաքը զինքը իրենց ցեղին գլուխ ճանչցան, և իր անունովը հայք ըսուեցան : հայկ առջինը եղաւ որ իր ազգը պաշտպանէ ու անիրաւ բռնաւորի դէմ կենայ : Սեր ազգին պատմութիւնը իրմէ սկսած սեպելով սուրբ գրքէն ետքը էն հին և ստոյգ պատմութիւնն է : հայկին տէրութիւնը իր ցեղին մէջ 1810 տարիի չափ քշելով՝ աշխարհքիս վրայ էն երկայն թագաւորութիւններէն մէկը կը ըլլայ, մանաւանդ՝ թէ որ ամէն մեր նահապետներն ու թագաւորներն ալ հայկայ զակերներէն էին, ինչպէս հաւանական է, անոր պէս երկայն յաջորդութիւն չէ եղած :

Վրիստոս մեր Մագար թագաւորին գիր գրեց, ընծայ խաւրեց իր աստուածային պատկերը : Թագաւորական գլուխներու մէջ հայոց

թագաւորինը եղաւ առջինը՝ որ մկրտուութեան ջրովը պայծառացաւ . թագուհեաց մէջ ալ Վրիստոսի սիրոյն համար առջի արիւն թափողը եղաւ սրբուհին Սանդուխտ :

Մյսպիսի եղական պարծանքներէն զատ՝ երկրորդական ու երրորդական պարծանքներն ալ տեսնելու համար հարկ չկայ որ մէկը կարգէ դուրս ազգասիրութեան մը սրատես աչքովը նայի . միայն չափաւոր տեղեկութիւն մըն ալ ունենալով մեր ազգին քաղական եկեղեցական և մատենագրական պատմութեանը, մեծ համարմունք կը ստանայ ազգին վրայ, ինչպէս շատ մարդու վրայ տեսնուած է, և նաև օտարազգի անձանց վրայ :

Ալ մէկը որ այսչափ աստուածատուր և բնաձիր լաւութիւնները կրնայ ճանչնալ, կրնայ ալ մտածել թէ շատ դիւրին է ասանկ կատարելութիւններ ունեցող ազգի մը իր վրայ գըտնուած կամ զուրցուած պակասութիւնները՝ աշխատելով շտկել : Թէ որ անանկ չըլլար, ես ալ հարկ կըսեպէի աս տեղս մէկէն յիշել նաև ան պակասութիւնները որ իրաւցընէ ունինք : Բայց չէ . հիմա աւելի լաւ կըսեպեմ որ ազգերնիս իր լաւութիւնները ճանչնայ, ետքը կամաց կամաց կատարեալ ըլլալու համար՝ ճանչնայ իր պակասութիւններն ալ, ու նոյն տաք սրտովը շտկէ :



ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ա. ՍԱՐԴ չկրնար երևակայել թէ որչափ կռիւներ, որչափ վէճեր, որչափ խռովութիւններ կը հանդիպին աշխարհքիս երեսը ամէն օր, որոնց պատճառը սուրիշ բան չէ՝ բայց եթէ իրարու խօսքին մտիկ չընել, իրարու խօսքը ծուռ հասկընալ, իրարու մտքը ծուռ մեկնել : Մյսպիսի թեթև պատճառէ մը շատ անգամ ահագին կռիւ կեղէ, կռոււտողները իրարու գլուխ կը պատուեն, իրարու աչքը կը